


ՄԵՍՐՈՊ ԵՒ ՍԱՀԱԿ

ՀԱՅ ՆՇԱՆԱԳԻՐՆԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀՐԸՅԱՐԱՆՈՒԹԻՒՆ

ԿԱՏՏՐԻԿՆԻ ԵՈՒ ԵՍՆՉՆԱԴՈՂՈՂՈՅ

Գրվել է 1913 թ.



Կ. ՊՈԼԻՍ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

1913

9(47925)

Մ-64

26 MAY 2005

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԳԱՏԳԻՂԻ ՅՈՒ. ՅԱՆՁՆԱԲՈՂՈՎՈՅ

9/47.92
Մ-64

ՄԵՍՐՈՊ ԵՒ ՍԱՀԱԿ


ՀԱՅ ՆՇԱՆԱԳԻՐՆԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԿՈՐԻԻՆ

ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՅԻ ԵՒ ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՅԻ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ ԵՒ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԱԾ

ԿԻՒՐՃԵԱՆ
(ՀՐԱՆԴ)



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

1913

28.06.2013

18.6.96

Printed in Turkey

ՈՒՂԵՐԶ

ՄԵՐ ԳՐԻ ԵՒ ԳՐԻՔ ԼԵՂՐԵՍԱԿՆԵՐՈՒՆ

Սրբանուհի հոգիներ,

Հայ գիրերու 1500 եւ հայ սպագրութեան 400 անեակի տակն օրը, պանդուխտ որդիներու, արիւնի եւ ծխապան Հայրենիքի մը ստուերներու մեջէն, կը դառնանք մեր անեան յիշատակին:

Հոգիով ու երկիրով պաշտամունքով այս դարձը Ձեզի՝ ուխտագնացութիւն մըն է դեպի մեզ մեր կողմնակներու թոշակով, առաջնորդուած այն լուսեղէն շառարիղներով որով մեր հոգիներու մեջ եւն եւ որով կանքեղի մը լոյսին պէս մեր արցունքներովն ալ պայղոցին:

Դո՛ւք մեզի տախ Գիր եւ Գիրք, — հայրենիքի մը ճորտներուն եր սո՛ւ. Դո՛ւք մեզի սովորեցուցիք մեր Այլութեան, — մեր գեղին յարժանքներուն եր սո՛ւ:

Ու հիմնւ երբ շատ անգամ կը մընեն այստեղիս, երբ գերագոյն յոյսն ալ դեպի անցաւստիւն կը մօտի ըստիւ պէս, Դո՛ւք կ'երեւաք մեզի լուսեղէն դեմքերով, Ձեր հոնքները կ'որոտանկարուի մեր հորիզոնի վերեւ՝ կործակելու միայն ինչ սեղանս Գիր եւ Գիրք. եւ խօսքեր կուզան մեզի. Եւրօնու եւ Կեանքի եւ Գիր ու Գիրք. ո՛վ որ հարստ ունի Գրի եւ Գրքի՝ կ'անպի շեղանակն եղեղներու եւ Արեւարի սօսիներուն պէս:

Երկիրովստեղէն կանքուրեղով Ձեր Գիրն ու Գիրքը, արարո՛յս հոգիներ, կը կանքուրեղ Ձեր հողն ու փոշին եւ կ'արիւն Գրի եւ Գրքի դառնանք:

ԿՈՒՂԵՐԶ



606
39


ԳՐՔԻՆ ՇԵՂԻՆԱԿԸ

ԱճձՐ.— Կորիւն, բուն հեղինակը նշանագիրներու պատմութեան, Մաքրոցի առակներէն է եւ անոնց մէջ՝ առաջին խումբի «կրստերագոյն»ը իր իսկ վկայութիւնով: Իր գաւառի ու գիւղի մասին աւանդուած չէ ո՛ր եւիցէ կենսագրական ծանօթութիւն. ու ինչ որ գիտցուած է իր վրայով, իբրեւ կենսագրական ծանօթութիւն, սա է քէ իր Ղեւոնդ առակներսկիցին հետ դրկուած է Կ. Պոլիս, հաւանաբար, 431ին՝ յունական դպրութիւնը լաւ մշակելու: Այն տեղ կը գտնեն Եզնիկ, իրենց «ընտանեգոյն սննդակից»ը, ինչպէս կը գրէ Կորիւն իր գրի պատմութեանը մէջ, ու Յովսէփ Պողնացի, որոնք կանխաւ Եղեսիա դրկուած էին՝ Ասորի հայրերու գիրքերը քարգմանելու, ու անկէց ալ Կ. Պոլիս անցած՝ քերեւս տրուած պատուերներու համաձայն: Այդ տեղ կոչուած են «քարգմանիչ», եւ «փափագուած գործը գլուխ կը հանէին».

Դարձ.— Երեք տարուան ուսումնական պանդխտութենէ ետքը, Կորիւն, իր քարգմանիչ ընկերներովը՝ ձեռագրական առաս պաշարի հետ՝ բերելով Ս. Գրքի «հաստատ եւ նամարի» օրինակներ, ինչպէս կը գրէ ինքը, Կորիւն, Մաքրոցի վարին մէջ: Կ'երեւի քէ ասկէ ետքն է որ ստացած է հոգեւորական բարձր աստիճան, ընկերացած իր սիրելի վարդապետին՝ անոր *առաջնորդական* ուղեւորութեանցը մէջ, գտնուած անոր մօտ, ապրած անոր սիրովն ու յետոյ, Մաքրոցի մահուրնէ ետքը, Յովսէփ Հողովնցիի, գլխաւորաբար, եւ ուրիշ առակներսկիցներու խնդրանքովը սկսած գրել իր ուսուցչին վարքը:

Գործը.— Կորիւնի սեփական գործն է «Պասմու-
քիւն Վարուց Մաւրոցի Վարդապետի»: Իբրեւ կենսա-
գրութիւն ո՛րքան ալ պակասաւոր դասեմք փաստելով,
մանրամասնութիւնով բեղուն կեանքի մը համար, ինչպէս
էր անուշտ Մաւրոցի կիանքը, մեզի համար կը մնայ,
դարձեալ, քանկագին զանձ մը քե՛ իբրեւ առաջին փորձ
մեր ինքնագիր պատմական դպրութեան մէջ եւ քե՛ իր
սեփական հայերէնովը որ առանձին տեղ մը կը բռնէ
նոյսութեամբ Ագաքեկեղոյի մէջ — ըստ Վիեննայի Մխի-
բարեան հարց՝ ամբողջն հայ մտքի եւ հայ գրչի ճնունդ—
Փաւսոս Բուզանդի մէջ՝ տոնմային լեզուի գեղեցկութեան
դրուցով, մասամբ աւելի չափաւոր եւ կանոնի ներքեւ
դրուած Մակարայեցոց գրքի մէջ:

Յարգանք իր սուրբ յիշատակին:



ԿՈՐԻՒՆ

ՄԱՇՔՈՅ(*) ՎԱՐԴԱՊԵՏԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ

1

Անունը այն անձին որ այս յառաջարան տողե-
րուն մէջ կը նշանակենք, և որուն կենսագրութիւնը ընե-
կենսագրական լու առաջադրած ենք, կը կոչուէր Մաշ-
սեղեկութիւն մէջ ծնած, լուսահոգի Վարդան անու-
նով մարդու մը որդի: Մանկական հասակին մէջ ընտե-
լացած հելլէն լեզուի, կը դիմէ Մեծ Հայքի Արշակունի
թագաւորներուն արքունիքը(**), և, պալատական դի-
ւանին մէջ, թագաւորական հրամաններուն քարտուղար
կ'ընդունուի: և այդ խոողորթիւնը տեղի կ'ունենար Առա-
ւան անունով անձի մը՝ Հայաստանի վրայ հազարապե-

(*) Կորիւն և Փարպեցիէ ետքը, Խորենացիէն սկսելով, մեր
նշանագիրներու նեղինակը կոչուած է «Մեսրոպ», և այդ անունն է որ
ժողովրդականացած է: Մաշեցի տրուած անունը, ըստ Ազգապատմի
(էջ 268), Մեսրոպ, որ պատմութեան մէջ նախընթացը չունի, շատերէն
իբրեւ Մար Սերոբ կամ Տեր Սերոբ ստուգարանուած է, ու այդ ենթա-
դրութեամբ հնար եղած է ըսել թէ եկեղեցական ձեռնադրութեան մէջ
անունի փոփոխութիւն եղած է: Գայ ուրիշ ենթադրութիւն մըն ալ արա-
բական մետրուն բառէ մը. իբր թէ Երչակի կամ Երչակի: Բայց ասոնք
կայուն վիճակ մը առած չեն բանասիրութեան մէջ: 2.— Մաշեցի ծննդ-
եան թուականն է 361, ըստ Ազգպտ. 353:

(**) Տպագրութեան մէջ. «Եկեալ հասեալ ի գաւառն Արշա-
կունեաց» ևն. Թարգմանութեան մէջ փոփոցինք արջունիք, սա համոզու-
մով որ բնագիրը պետք է եղած ըլլայ «ի դուռն Արշակունեաց»: Նոյնը
կ'ընդունի Նորայր Բիւզանդացի: Ըստ մեզ, դարձեալ, «զուգակացն»
և ոչ թէ «զօրականացն», դժուար ըլլալով ենթադրել թէ Մեսրոպ զին-
ուորական բարձր պաշտօնի հասած ըլլայ:

տութեան ատեն: Աշխարհիկ կեանքի տեղեկացած և զինւորական արուեստի հմտացած՝ սիրելի կը հանդիսանար իր զուգակիցներուն^(*): Միւելնոյն աւե՛ն՝ Աստուածաշունչ Գրքի ընթերցումի ուշադիր, կը լուսաւորուէր և ձեռնամուխ կ'ըլլար աստուածատուր հրամաններու ուսումին. և, ամէն պատրաստութիւնով ինքզինքը զարդարուն, իշխանական ծառայութիւնները կը կատարէր:

Եւ այնուհետեւ, աւետարանական պատուէրներուն համեմատ՝ մարդասէր Աստուծո ծառայութեանը ինքնամատոյց, կը թօթափէր իրմէ աշխարհական^(**) ցանկութիւնները, և, ստանձնելով պարծանքի խաչը, ամենակեցոյց ինչպէս կը հետեւէր: Եւ անոր պատուէրներուն կաւաւոր յանձնառու, կը խառնուէր Բրիտոսի խաչակիր խումբը, և, առանց ժամանակ կորսնցնելու, միանձնական կարգ կը մտնէր^(***), և, Աւետարանին պատուէրներուն համեմատ, շատ ու տեսակ տեսակ չարքաշութեանց կ'ենթարկուէր: Հոգեւորականներու բոլոր կրթութիւնով անձնատուր կ'ըլլար մենաւորութեան ու լեռնակեցութեան, ծարաւի և նօթութեան, բանջարա-

(*) Մերոպ դիւանական պաշտօնի մտած է Խոսրով Գ.ի օրով, 396-399, իր մանկան կրթութիւնը ստացած Մեծն Ներսէսի դպրոցներուն մէջ և, հաւանաբար, կամողիկոսին ալ սպասարկած:

(**) Ոչ «իշխանակիր», այլ «աշխարհակիր», ինչպէս դիտած է Նորայր:

(*** Անապատականներու կարգը կը տեսնենք Սահակ Պարթևի օրով. Հայրապետը ինքն ալ յանձն առած է կամաւոր զրկանքներ, Թերեւս անոր օրինակը ազգած ըլլայ արբունի Դիւանադպիրին որ, թողլով պետական պաշտօնները, մտած է անապատական կեանքը: Բայց Մաշթոցը ծակամուտ ինքնամու ճգնաւոր մը չէ իր հոգուն փրկութեանը զբաղած բոլորանուէր, այլ նոր առաքեալ մըն է, իր հայրենիքի փրկութեանը նուերուած ամբողջովին:

կերութեան և մթին արգելանքի, խարազն հագնելու և գեանախշտի անկողիններու: Ու շատ անգամ, աչքերը չփակելով, ոտքի վրայ կ'անցնէր գիշերուան հանգիստն և քունի պէտքը: Այդ ամէնը կը կատարէր բաւական ատեն, այնպէս որ քանիներ ալ գտնելով՝ զանոնք հետեւողներ կ'ընէր իրեն՝ աշակերտելու նոյն աւետարանական սովորութեանը — կենցաղիին — ու այդպէս՝ ամէն վերահաս փորձանքներու տոկալով կամաւոր արիւթութեամբ, Աստուծո սիրելի կ'ըլլար և մարդոց ալ՝ ծանօթաւոր:

Երանելին, այնուհետեւ, իր հետեւողները առնելով, կ'իջնէր Գաղթին անկարգ ու անխնամ թողուած տեղերը: Գաւառին իշխանը անոր ընդառաջ կը փութար, — երկիւղած ու աստուածասէր հոգի, — և կ'ընդունէր զանի Բրիտոսի աշակերտական հաւատքովը: Իսկ ան, Մաշթոց, աւետարանական արուեստը ձեռք առնելով, գաւառին այլ և այլ կողմերը կը քարոզէր իշխանին անկեղծ օժանդակութիւնովը, ու դարձի բերելով ամենքն ալ հայրենի աւանդութիւններէն և զիւրապաշտական մոլայր սպասաւորութեանէն՝ քրիստոնէական պաշտամունքի կը հպատակեցնէր:

Ու երբ անոնց մէջ սերմանած էր կեանքի խօսքը^(*),

(*) Մաշթոց իր բարոգութիւնը կը սկսի Գողթն գաւառէն ուր մինչև իր օրերը կենդանի մնացեր է Հեծանտութիւնը: Այդ գաւառը աւանդապահը եղած է, երկա՛ր ատեն, մեր ճին աստուածներու ու երգած է անոնց օրհնութիւնները: Ըստ Լէօի (Ս. Մերոպ, էջ 155-156) երգը չէր թողուր որ մեռնի, անհետանայ անցեալը. այդ անցեալին ձայնն էր ան, երգը, որ անուշիկ ելեւէջներով, սրտի հարազատ հնչուններով միշտ կենդանի կը մնար: Ու միայն Գողթն է որ կարողացած էր երկար ժամանակ պահել երգերու պատառիկներն ու անմահացնել զանոնք մեր գրականութեան մէջ, ապացոյց մըն է ատ այն բանի թէ այդ գաւառը պինդ կրած էր հնութեանը:

գաւառին բնակիչներուն յայտնապէս մեծամեծ սքանչե-
լիքներ կ'երեւէին ու դեւերը(*) այլևայլ կերպարանքով,
կը փախչէին զէպի Մարամտանի կողմերը: Նոյնպէս
աւելի հոգացող կ'ըլլար սփոփելու ամենքը առ հասարակ-
բոլոր ուշադրութիւնը լարած մշտամրմունջ աղօթքի.
բազկատարած պաղատանքի և անդալրուն արցունք-
ներու(**): Նաև կը յիշէր առաքելական խօսքն և կ'ըսէր.
«Տրտմութիւն է ինձի և սրտի անպակաս ցաւ՝ իմ եղբայր-
ներուս և ազգականներուս:

2.

Մաշթոց, տրտմական հոգերով պաշարուած ու իբրև
թէ ցանցի մէջ պատուած, կը մատնուէր խորհուրդներու
Հայ նշանագիրներու ծփանքի թէ ի՞նչ էլք պիտի գտնէր
գիւտը արդեօք: Ու երբ օրերով կը
թարթափէր նոյն մտածմունքի մէջ,
վերջապէս կը զիմէր Մեծ Հայքի Սրբազան Կաթողիկո-
սին որ Սահակ անունով կը ճանչցուէր, անոր՝ որ Մաշ-
թոց տրամադիր կը գտնէր նոյն հոգածութեանը և իրեն
գաղափարակից: Ու երկուքը, միակամ և համամիտ

(*) Մաշթոցի առաքելական գործին յայտնութիւնը նկատուած տեսակ
մը հրաշալիքի իսկ անոնք որ անխող մնալով իր բարոգութեանը՝ շարու-
նակած են հաւատարիմ մնալ իրենց վաղնչական երգերուն և աստուած-
ներուն, խոյս տուած են զէպի Մարատան: Ու ատոնք հեծանուութեան
և ճին աստուածներու պաշտօնեաներ են, դեւեր նկատուած քրիստոնեայ
աչբերով:

(**) Մտադիր ընթերցումով կրնանք տեսնել թէ ամէն անգամ որ
Մեսրոպ նոր մտածում մը կ'ունենայ և հոգեկան՝ բոլոր ուժովը անձնա-
տուր կ'ըլլայ զանի արդիւնաւորելու, իր աշակերտ-պատմիչը միայն
աղօթք, պաղատանք ու արցունք կը տեսնէ այդ ջանքերուն մէջ և ատոնց
աստուածացումն է որ կ'ընէ: Պէտք է ուրեմն հասու ըլլանք թէ «աղօթք»-ը,
իբ բոլոր պարտութեամբը, ստեղծագործ աշխատանքն է մեր այժմու
ըմբռնումովը:

ջերմագին աղօթքներով Աստուծու օժանդակութեանը կը
զիմնն նախապէս, խնդրելով որ ամէն հոգիները քրիստո-
սաբեր իրկութեանը հասնին: Ու այդ բանը կ'ընէին
օրերով: Յետոյ ամենաբարի Տիրոջմէն սա շնորհքը կ'ել-
լէր որ միաբանեակները(*) աշխարհաժողով մը գումա-
բէին՝ հայերէն լեզուի նշանագիրներ գտնելու: Շատ
հարց ու փորձեր և քննութիւններ ընելէ և շատ աշխա-
տանքի տոկայէ ետքը, իրենց կանխաւոր փափագելին
կը զգացնէին թագաւորին որուն անունը կը կոչուէր
Վռամշապուհ:

Այն ատեն թագաւորը իրենց կը պատմէր Դանիէլ
անունով ասորի եպիսկոպոսի մը համար թէ երբեմն զիպ-
ուածով գտած է հայերէն լեզուի Սյրուբէն մը: Ու երբ
թագաւորէն այդ տեղեկութիւնը կը տրուի Դանիէլեան
նշանագիրներու համար, կը յօժարեցնեն արքան փոյթ
տանիլ այդ պէտքին համար: Ու ան Վահրիճ անունով
մարդ մը կը զրկէր երէցի մը որ Հարէլ կը կոչուէր և որ
մերձաւոր է Դանիէլ ասորի եպիսկոպոսին(**):

Իսկ Հարէլ լսելով այդ բանը, փութով Դանիէլի կը
զիմէր, նախ ինքը տեղեկութիւն կ'առնէր Դանիէլեան
նշանագիրներուն համար, ու յետոյ, զանոնք իրմէն ձեռք
բերած, Հայոց Վռամշապուհ թագաւորին կը հասցնէր՝

(*) Հաւանական է որ երկուքը, Սահակ ու Մեսրոպ, Մամիկոնեան
կիրի բնակիչ, ո՛չ միայն գրեթէ տարեկից, վաղուց իբարու ծանօթներ
եղած ըլլան: Մեսրոպի՝ ի սկզբան կամողիկոսարանի ու յետոյ պետական
ղպիր չընդունուելը ապացոյց է որ ան, թէեւ զիւղի մը գաւակ, աննշան
սերունդէ չէ:

(**) Վռամշապուհ, ըստ խորենացիին, զէպի Միջագետք ուղեւո-
րած է Վռամի հրամանով պարսիկ և յոյն գունդերու մէջ եղած թշնա-
մութիւնը և բաղիտումները դաղորցնելու Այդ առիթով տեղեկութիւն առած
է Դանիէլեան նշանագիրներուն համար:

անոր թագաւորութեան հինգերորդ տարին: Թագաւորը,
Ս. Սահակի և Մաշթոցի հետ միաբան, Հաբէլեան
զրկուած նշանագիրները ընդունելով, ուրախ կ'ըլլային:
Յետոյ երանելի հոգածունները առնելով այդ յանկարծա-
զիւտ տառերը, թագաւորէն կը խնդրեն նորատի սրատա-
նոնցմէ շատեր կը տեղեկանային ստուերոս հակադաւան-
իւն, հրաման կը տրուէր որ անոնց վրայ վարժութիւն-
ներ ըլլան, որով Մաշթոց Ուսուցչութեան աստիճան կը
բարձրանար ու գրեթէ երկու տարի իր վարդապետու-
թիւնը առաջ կը տանէր նոյն նշանագիրներով:

Բայց երբ անոնք վերահասու եղան թէ այդ նշանա-
գիրները(*) բաւական չէին հայ լեզուի վանկերուն և
կապերուն = հնչիւններուն և հեղեղուն, մանաւանդ որ
նշանագիրներն ալ ուրիշ լեզուէ քաղուած և ուրիշ այրու-
բենի վրայ ձեւուած էին, մէկգի թողուեցան.

Անկէ ետքը դարձեալ նոյն հոգերով կը պաշարուէին
Ս. Սահակ և Մարոց, ու, առ ժամանակ մը, անոնց
դարմանին հետամուտ կ'ըլլային: Ուստի՝ երանելի Մաշ-
թոցը, Ս. Կաթողիկոսին հետ միաբան, իրեն հետ առնե-
լով դաս մը պատանիներ, թագաւորին հրամանաւ,
աւերք համբոյրներու իրարու հրաժեշտ տալով, ճամբայ
կ'ելլէր Հայոց Վրաստանէն թագաւորին հինգերորդ
տարին, և կը հասնէր Ասորեստանի կողմերը, երկու

(*) Դանիէլեան նշանագիրներու համար ենթադրութիւնները շատ
են: Գան որ կ'ըսեն թէ հին հայ ստուեր էին՝ անգործութեան մատնուած.
կան որ ըսած են թէ Փիւնիկեան տառեր էին՝ գործածութենէ ինկած.
Վան ալ որ ըսած են թէ Դանիէլի յարմարեցուած նորահնար ձեւեր էին՝
ասորականի հետեւողութեամբ: Փարպեցի կ'ըսէ թէ հինէն մնացած և
գործածութենէ թողուած նշանագիր կային որ Մեսրոպ, յոյն այրուբենի
առաջնորդութեամբ, կարգի կանոնի դրաւ:

ասորական քաղաքներ, որոնց շուաջինը կը կոչուէր
Եղեւիա ու երկրորդը՝ Սմիդ: Կը դիմէր Բաբելաս ու
Ալակիոս եպիսկոպոսներուն: Բաղաքացիները, կղերա-
կաններուն և իշխաններուն հետ, ընդ առաջ երթալով
հասնողներուն, հիւրերը կ'ընդունէին մեծարանքով ու
քրիստոնէավայել հոգածութեամբ:

Իսկ աշակերտասէր վարդապետը, երկու կարգի
բաժնելով իրեն հետ տարուած ուսանողները, մէկ քանի-
ները կը նուիրէ ասորական լեզուի ուսմանը, և մէկ
քանիներն ալ յունական դպրութիւն ուսանելու համար,
կը դրկէ Սամոստացոց քաղաքը(*), և ինքը, իր վիճա-
կակիցներովը յանձն կ'առնէր դարձեալ սովորական
աղօթքները, տքնութիւններն ու արտասուալից պաղա-
տանքները, խոտակերութիւններն ու աշխարհեմ հոգե-
րը, և կը յիշէր մարգարէին ըսածները, թէ «Երբ հեծե-
ծես, այն ատեն պիտի սպրիս»:

Ու այդպէս շատ աշխատանքի կը տոկար միևնչեւ որ
իր Ազգին համար գտնէր փրկութեան չորհրդ մը: Եւ-
ահա ամենաչնոր՝ Տիրոջմէն պարգեւ մը կը տրուէր իրեն,
— սքանչելի սուրբ աջով հայերէն նշանագիրներու գիւ-
տը: — Եւ Մաշթոց իսկոյն անուն և կարգ կը դնէր
անոնց՝ վանկերով ու կապերով: Ու անկէ ետքը, Ս.
եպիսկոպոսներէն հրաման առած, իր օգնականներովը
կ'իջնէր Սամոստացոց քաղաքը, ուր մեծ պատիւով և
մեծարանքով կ'ընդունուէր եպիսկոպոսէն ու հաւատաց-
եալներէն: Նոյն քաղաքին մէջ կը գտնէր Հռոփանոս
անունով անձ մը, գրագէտ հնչէն լեզուի, և անով՝
նշանագիրներուն բոլոր ընտրութիւնները՝ նրբագոյնները,

(*) Բնագրին մէջ դրուած կէտադրութիւնով դժուար է հասկնալ
նեղինակը: Նորայրի ճշդումը աւելի բանաւոր թուեցաւ այս տեղը:

կարճն ու երկայնը, միաւորն ու կրկնաւորը՝ կ'ընէր, կը յարմարցնէր, ու, յետոյ, թարգմանութեան կը ձեռնարկէր իր երկու աշակերտներովը որոնց առաջինը կը կոչուէր Յովհան, եկեղեաց գաւառէն, ու երկրորդը՝ Յովսէփ, Պաղնական տունէն: Ու սկիզբ կը դնէին Մոզմոնի Առակներէն որ առաջին ատերովը կը պատուիրէ իմաստութեան տեղեակ ըլլալ, սապէս ըսելով թէ ճանչցէք իմաստութիւնն և խրատը, ըմբռնեցէք հանճարին խօսքերը: Ու աս գրուեցաւ այն գրկչին ձեռքովը որ պատանիներ սովորեցուց նոյն լեզուովը գրելու:

Այնուհետեւ հրաժարելով անոնցմէ, քաղաքին եպիսկոպոսէն յանձնարարաբար նամակ կը բերէր Ստորոց եպիսկոպոսին և աստուածատուր նշանադիրները* ի տես կը դնէր անոնց առջեւ որոնցմէ նախապէս ընդունուեցաւ. և, այդ առիթով, Ս. եպիսկոպոսներէն ու հաւատացեալներէն գոհութիւններ կը բարձրանային ի վաստ Աստուծու ի սիրտանա բազմաթիւ աշակերտներու որոնցմէ աւետարտ նամակներ կ'ընդունէր շնորհատուր պարգեւներուն համար: Ու, բոլոր իրեններուն հետ ճամբայ իյնա-

(*) Մեր նշանագիրներու գիւտի աշխատքիանց Թուականն է 403. մէկ տարուան հետագոտութիւնով ձեռք բերուած է Դանիէլեան նշանագիրը 404ին. իսկ վերջնական կազմութիւնը բուն Մաշրոցեան ատենու գլուխ էլած է, անկէ երկու տարի ետքը, 406ին: Ենթադրութիւններ կան Թէ Մաշոց Դանիէլեան նշանագիրներու պակասը լրացուց. բայց Կորին որ մեր գրի պատմութեան բուն առաջնորդն է, Դանիէլեան նշանագիրները, իբրև մուրացածու գծագրութիւն, անհամապատասխան մեր լեզուի, մէկդի կը թողու և կ'անցնի անյիշատակ Ազգապատմի մէջ (էջ 275). «Դանիէլեան նշանագիրները, ասոյական կամ սեմական աղբիւրէ բղիած, առանց ձայնաւորի այբուբեն մը եղած պէտք է ըլլային, մինչ Սանակ ու Մեսրոպ յունական դպրութեանց ծանօթ անձեր, հարկաւ արեւմտեան յունալատին այբուբենի գրութեամբ ձայնաւորներով լրացեալ տառեր կը հետաձրտէին կազմելու»:

լով, յաջողութեամբ կ'անցնէր օթեւաններէ, և հողելից ուրախութիւնով կուգար կը հասնէր Հայաստան, Արարատ գաւառի կողմերը, նոր քաղաքի սահմաններուն մօտ, Վուանչապուէի, Մեծ Հայքի թագաւորութեան վեցերորդ տարին:

Մովսէս, թէև առաւելութիւնով ոչ պակասագոյն, անպէս հրճուելից չէր Սինա լեռնէն իջած ատեն, վասն զի այն աստուածատուր կը, չարագործ ժողովուրդին համար Աստուծոյ գրուած հրամանագիրը, օրհնիսի սախրակները, անոր ձեռքէն իր բազուկներուն վրայ առած կ'իջնէր, անոնք տիրադրութենէ, կոնակնին դարձուցած գէպի տէրունական պաշտարանի, իրենց ձեռքով կուտած ձուլածու հորթին երկրպագութիւն կ'ընէին, և տիրոջ հրամանաբերը, Մովսէս, տխուր և սրտաբեկ կ'ընէին*): և ու այդ թախծութիւնը յայտնապէս կը տեսնուէր կողորտած տախտակներէն: Իսկ այս կրանելին, Մաշրոցի, որու համար կը ճառեմ, այդպէս չպատահեցաւ. ընդհակառակը, ինքը լցուած է հողեւոր բերկրութեամբ՝ արդէն գիտնալով թէ զինիչ պիտի ընդունէին սիրով և ուրախալից յուսով աւետարտ ճամբու կը սպասէին:

Ու թող յանդգնութիւն չհամարուի թէ ինչպէս խոնարհ մը կը հաւատարեցնենք աստուածախօս Մովսէսի հետ. հաւատքովը ատկէ աւելին այ կրնանք:

Արդ կըր ան, Մաշրոց, կը մօտենար թագաւորական քաղաքը, լուր կը տրուէր թագաւորին և Սուրբ Հայրապետին, որոնք, իրենց հետ ունենալով բոլոր նախարարական բազմութիւնը, քաղաքէն դուրս՝ Ռահ գետին

(*) Տպագրութեան մէջ «լացուցանէին». բայց Թարգմանիչը կ'ենթադրէ որ բնագրին իսկական բառը ըլլալու է «կացուցուցանէին». սապէս «սրտատուր և սրտաբեկ կ'ացուցանէին» և ոչ թէ «լացուցանէին»: Նոյն դիտողութիւնը Նորայրի բով (էջ 91):

եղերքը կը հանդիպէին երանելիին : Այն տեղ՝ իրարու տալով ցանկալի ողջոյնը , ցնծալից խօսքերով , հոգեւոր երգերով և բարձրաձայն օրհնութիւններով կը դառնային քաղաքը և ուրախութեամբ կ'անցնէին տօնական օրերը (*):

Այնուհետեւ՝ աւետարանական քարոզութիւնը ձեռք առնելով աստուածային մշակութեամբ , կը թարգմանէին , կը գրէին և կը սովորեցնէին , մանաւանդ ուշադիր ըլլալով տէրունական հրամաններուն բարձրութեանը , սխալ մատենագրելի ի պահեստ յաջորդ դարերուն . . . : Այն ատեն մեր երանելի և ցանկալի հայրենիքը չափէ դուրս սքանչելի կը հանդիսանար , Հայաստան , ուր , յանկարծ , օրէնադիր Մովսէսը՝ մարգարէական դասովը , ու յառաջադէմ Պօղոսը՝ բոլոր առաքելական գունդովը , Քրիստոսի

(*) Լէօ, իր Ս. Մեսրոպին մէջ խանդավառ տողերով կը նկարագրէ պատմական այդ դէպքը : «Մեծ բազմութիւնը շարժվում է Արարատեան դաշտի վրայ. նորա մէջ է այն ամէնը, ինչ երկրի պատիւը, իշխանութիւնը հարստութիւնն է մարմնացնումն Նա դիմում է դէպ ի Ռան գետը՝ դիմաւորելու Ատրիքի ճամբորդին, որ եկել է, կանկ է առել գետին ափը : Երկիրը գնում է պաշտօնապէս ընդունելու, վաւերացնելու նորա գիւտը : Ուրախութեան աղաղակները որոնք մնդում են օդին մէջ՝ վկայում էին որ այդ ընդունելութիւնը, վաւերացումը սրտագին է. որ ամենքը հասկանում են թէ ի՛նչ է ճանապարհորդ վարդապետի բերածը : Մեծամեծները, թագաւորը, կանուղիկուրը, նախարարները ողջագուրվեցին Մեսրոպի հետ : Եւ ամբողջ բազմութիւնը, աւելի հանդիսաւորութիւն հաղորդելով իր գնացքին, սկսեց վերադառնալ դէպ ի Վաղարշապատ. ճանապարհին՝ եկեղեցական դասը երգում էր, ցնծութեան աղաղակները անընդհատ բարձրանում էին ամբոխի միջից : Հայոց մայրաքաղաքը հրճուանքով ընդունեց իր մէջ այդպիսի հանդէսով և օրհնութիւնով բերված գանձը, տօնեց այդ վերադարձը : Ժողովրդական բուն համակրանքներ միանգամայն համապատասխանում էին այդ գործի ոգուն, որ կատարել էր Մեսրոպը : Մի բոլորովին ժողովրդական գործ որ կատարուել էր ամենքի համար. Թէ՛ թագաւորի, Թէ՛ նախարարի, Թէ՛ վերջին նախարարի համար. Ամենքը՝ պիտի վայելէին մեծ բարիքը : (179 էջ)

աշխարհակեցոյց Աւետարանին հետ , Ս. Սահակի ու Մաշրոցի ձեռքովը՝ հայերէն լեզուով ու հայերէն խօսելով :

Եւ ահա սրտալիր ուրախութիւն և ակնալայել հայելին , որովհետեւ երկիր մը որ անտունը անգամ լսած չէր այն կողմերուն ուր սքանչելիքներ կատարուեցան , խելամուտ կ'ըլլար աստուածատուր բոլոր աւանդութեանց . . . : Հայաստանի այլ և այլ կողմերէն , գաւառներէն կը դիմէին գիտութեան բացուած աղբիւրը , Արարատ , թագաւորներուն և հայրապետներուն կայանը : Եկեղեցիին սիւները , ս. Սահակ եւ Մաշրոց , ձեռնամուխ եղան աւետարանչութեան գործին , հայերու մէջ , այլ և այլ տեղեր զրկելու ճշմարտութեան աշակերտակաները որոնք բաւարար էին ուրիշներու քարոզութեանը , և ատոնց իբր կանոն ու օրինակ կ'ընծայէին իրենց անձնութեակից արքունիքը , ազատագունդ բանակը : Երանելի Սահակը ա՛լ աւելի քրիստոնէական ուսմանը կը զգրադէցընէր Մամիկոնեանները որոնց առաջինին անունն էր Վարդան , Վարդկան կոչուած , և այսպէս կը ջանար ճշմարտութեան հասցնել ուրիշները (*) :

(*) Լէօ. «Սահակ-Մեսրոպեան դպրոցները միայն հոգեւորականներ եւ հոգեւոր զիբքեր թարգմանողներ պատրաստելու նեղ ու սահմանափակ նպատակին չէին ծառայում : ձիւտ է, ամենից առաջ եւ ամենից շատ եկեղեցու հոգսերն էին նկատի առնրվում, եւ Մեսրոպը իր աշակերտներին սովորեցնում էր եւ ճգնողական խիստ կեանքի զրկանքներին, որպէս զի նրանք տոկուն եւ չարքաշ գործիչներ դառնան, —բայց եւ այդպէս պարզ կղերանոց չէին այդ դպրոցները. նրանք պատրաստում էին եւ աշխարհական մարդիկ : Բոլոր դասակարգերը, սկսած արքունից մինչեւ գիւղացի երկրագործը, աշակերտներ էին ուղարկում այդ դպրոցները : Նոյն իսկ հայ կինը, հեթանոսական հասկացողութեան ժամանակ տնային մի ստրկուհի, մօտենում էր գրքին, ժամանակի լուսաւորութիւնից բաժին

Երանելի Մաշթոց, այնուհետև, կարողիկունն հաւանութիւն առնելով՝ նկատնուական շրջաններու մէջ կեանքի խօսքը սերմանելու, իրեն օգնականներովը հրաժեշտ կուտայ և անոնց գլխաւորներուն հետ որ հետևեալներն են, Տիրայր՝ Խորձեան գաւառէն, Մուշէ՝ Տարոն նահանգէն, և Աւետարանի ուրիշ ա՛յնքան սպասարկողներու հետ որ չենք կրնար նշանակել իրենց անուններովը, կ'երթար էջ հասնէր Գողթն գաւառի մօտ, իր առաջին դաստակները: Եւ հոն, իր սովորական ընտանութեամբը, ձեռք առնելով վարդապետութիւնը, բարեպաշտ Շարաթին օժանդակութեամբը, գաւառը կը լեցնէր Աւետարանին փրկութիւնովը և զիւղերու մէջ կը հաստատէր վանականներու կարգը:

Անկէ կ'ելլէր սահմանակից Սիւնիքը, ուր կ'ընդունի զինքը, աստուածատուր հնազանդութիւնովը, Սիւնիքի վաղինակ իշխանը, և անկէց ալ, առաջադրուած գործին համար, պէտք եղած օգնականութիւնը գտնելով, կ'այցելէ Սիւնիքի բովանդակ սահմանները: Եւ մանուկներ

էր ստանում: Մայրենի լեզուն այդ անխօս արարածներից պատրաստում էր հասարակական ոյժ, որ շուտով հրապարակ եկաւ իրրեւ մի նոր, հրաշալի երեւոյթ: Ս. Սահակը իր ձեռքով դարոց մտորեց իր երեք թոռներին — վարդան Մամիկանեանին և նրա երկու եղբայրներին, ուրիշ նախարարական տոհմերն էլ աշակերտներ էին տալիս. դրանցից մէկն էր մեր ծանօթ վահան Ամատունին: Բայց զարմանալին այս չէ: Խույ, կորած գիւղերից մարդիկ են դուրս գալիս, որոնք հռչակում են թէ իրանց և թէ իրանց գիւղի անունները: Յովսէփի Հողոցիմը գիւղից, Գեւորդ երէց՝ Իջաւանը գիւղից, Արրահամ սարկաւազ՝ Արած գիւղից և այլն: Չարմանալին անս այս է. բուն ժողովրդական տարրը որ մինչեւ այդ հարկատու էր միայն և այս կամ այն իշխանի հպատակ, գործիչներ է հանում իր միջից և ազդում է երկրի ընդհանուր ճակատագրի վրայ: (Ս. Մեսրոպ, էջ 185):

ժողովելով վարդապետութեան ուսմանը համար, մանաւանդ ըրտտ և վայրենի կողմերու մանուկները, կը կրթէ ու կը խրատէ զանոնք, այնպէս որ այդ վայրենագոյններէն տեսուչ եպիսկոպոսներ կը կարգէ Սիւնիքի եկեղեցիներուն:

Այդ ժամանակ, բարեբախտաբար, Սիւնիքի իշխանութեան զուլի կ'անցնէր Վասակ Սիւնի — խոհեմ, հանճարեղ և յառաջամիտ անձնաւորութիւն, որ իր օժանդակութիւնը կուտար Աւետարանի վարդապետութեանը:

3.

Մաշթոց, — երկար ուղեւորութիւններէ և այցելութիւններէ ետքը — կը դառնար Մեծ Հայքի կողմերը, Նոստրապոլիսի և գալով սովորական տեղերը, մտերմական ողջոյնը կուտայ Ս. Սահակի և ամէն պատահողներուն. տեղեկութիւն կը հաղորդէ նոր գործուած իրերու համար:

Երկու երանելիները, այնուհետև, մտադիր կ'ըլլային աւելի արժեցնելու և զիւրացնելու իրենց Ազգին դարձութիւնը. Մեծն Սահակ կը ձեռնարկէր թարգմանելու և գրելու՝ իր կանխաւոր սովորութեանը համեմատ: Հարկ կ'ըլլար նորէն աշակերտներէն երկու եղբայրակից զրկել զէպի Ասորեստանի կողմերը՝ Եզեմիա քաղաք, Յովսէփի որ վերը յիշուեցաւ ու Եզմիկ, Արարատի գաւառէն, կողք գիւղի մէջ ծնած, և սա նպասակով որ ասորական լիզուէ հայերէնի թարգմանեն ասորի ս. Հայերբու աւանդութիւնները: Իսկ թարգմանիչները հասնելով այն տեղ ուր զրկուեցան և կատարելով հրամանները, կը զրկեն զանոնք պատուական Հայերուն և կ'անցնին կ'երթան զէպի Յունաստանի կողմերը, ուր ուսանելով և հմտանալով՝ քարգանակից կը կարգուէին հեղինակներ:

Յետոյ, մէջտեղը ժամանակ մը անցնելէ ետքը, ուրիշ քանի մը եղբայրակիցներ ալ Հայաստանէն կ'իջնէին դէպի Յունաստանի կողմերը, և որոնց առաջինին անունն էր Ղեւոնդ, ու երկրորդինը՝ ինքս Կորիւն, որ միացած Եգնիկի՝ մեր ընտանեզոյն աշակերտակցին, Կ. Պոլիս քաղաքին մէջ, այնտեղ, հոգեւոր պէտքերու համար եղած միաբանութիւնով, փափագուած գործը գլուխ կը հանէինք: Անկէ ետքը, մեզի հետ ունենալով Աստուածաշունչ Գրքի վաւերական օրինակներ, չնորհագիր Հայրերու աւանդութիւններ, և Նիկիոյ ու Եփեսոսի ժողովներու կանոններ, Հայաստան կը դառնայինք և մեր Հայրերուն առջեւ կը դնէինք ս. Եկեղեցիին բերուած Կտակարանները:

Իսկ երանելի Սահակը, որ կանխաւ յունաբունէ հայ լեզուի փոխած է եկեղեցական գիրքերու ամբողջութիւնը, նաեւ, ս. Հայրապետներու խմատալից գործերը, Եգնիկի հետ ձեռք առնելով դարձեալ կանխաւոր՝ յանկարծագիւտ և ձեւորով կասարուած թարգմանութիւնները, կը հաստատէր բերուած ճշմարիտ օրինակներով, ու երկուքը կը թարգմանէին ս. Գրքի շատ մեկնութիւններ ալ: Ու այդպէս, նոյն Հայրերը գիշեր ու ցորեկ ընթերցումներու կուտային իրենց բոլոր ժամանակը, և, ատոնցմով ծաղկած ու շահաւետուած, բարի օրինակներ կը հանդիսանային իրենց ընթերակիցներու՝ իրենց ուղղութիւնը առաջնորդ ունենալով առ թէ՛ «Ուշադիր եղիւ ընթերցումի. ունեցած չնորհքներուդ անփոյթ մի գանուիր. խորհէ այդ բանին վրայ և շարունակէ. եթէ ընես ատիկա, թէ՛ ինքզինքդ կը փրկես և թէ՛ անոնք որ քեզի ունիդիր կ'ըլլան»:

Իսկ երանելի Մաշթոցը դարձեալ կը սկսէր այնուհետեւ, բարձրագոյն և գերագանց վարդապետութիւնովը,

յաճախաւոր ճառեր չինել մարդարեական գիրքերու նիւթէն և լուսաւորութենէն, լի աւետարանական ճաշակներով: Այդ ճառերուն մէջ նմանութիւններ և օրինակներ կ'առնէր անցաւոր բաներէ որ տխմարներու և նիւթական բաներով զբաղողներու հետընկալ և զիւրըմբռնելի ըլլան՝ զանոնք սթափելու և արթնցնելու համար:

Այդ ժամանակ Հայաստան բերուած են սուտապատում գիրքեր, — Թէոդիոս անունով հոռոմի մը ընդվայրախօս աւանդութիւնները: Ուստի Ս. եկեղեցիներու սիւնողական(*) Հայրապետներ կը գրէին Սահակի և Մաշթոցի: Ու անոնք ճշմարտապէր փութով իրենց երկրէն դուրս վանեցին, որպէս զի սատանայական ծուխը չխառնուի լուսաւոր վարդապետութեանը(**):

4.

Երանելի Սահակը, անկէ ետքը, տարիքը առած, ճշմարիտ հաւատքով և աստուածարեւ պտուղներու

(*) Տպագիր օրինակին մէջ սխալներու, ատրական ծերնայով մեզի անցած յոյն բառ, ըստ Նորայրի synodos=Սիւնոդոս, որով ուղղելի է՝ սխալոյն ոչ թէ սխալոյն: Այս վերջին վրիպակագրութիւնով կը գտնուի Եւսերիոսի եւ Սիրբրիանոսի մէջ: Առաջինը՝ «ժողովեցաւ Սխալոյն ի Հռոմ», երկր. «Յետ նոցա նիկեական Սխալոյն զնոյն հաստատեաց»:

(**) Կեղծ Կորիւնի մէջ աւելի յստակ գրուած է թէ Եփեսոսի ժողովէն հալածուած քանի մը հոգիներ, որոնց մէջ է Թէոդորոս անունով մէկը, ձեռք անցնելով Սամոսատացի Պօղոսին ու Նեոտորի աղանդին զիրքերը՝ համաձայն պարզամիտներու եւ դիւրահաւաններու, մեր աշխարհը եկան եւ կ'ուզէին սուրբնայ այդ մուար հերծուածը: Ատոր համար ս. ժողովէն նամակներ գրելով՝ կը զգացնէին Սահակի եւ Մեսրոպի: Եւ անոնք ալ ճշմարտապէր փութով իրենց երկրէն դուրս կը վանէին այդ կամակոր հերծուածողները, որպէս զի սատանայական ծուխը չմտնայ լուսաւոր վարդապետութեանը:

**Ս. Սահակի
և
Մաթթոցի մասը**

բարեբովը գեղեցկացած, Պարսից Յազ-
կերտ թագաւորին՝ Վառամի որդիին առա-
ջին տարին, Բագրևանդ գաւառի Բլրոց
գիւղին մէջ, Նաւասարդ ամսուն վերջը՝
իր ճննդեան յիշատակուած օրը, օրո՞ւան երկրորդ ժամուն,
անուշահոտ իւղի պաշտամունքի ատենը, հոգին կ'աւան-
դէր աստուածահաճոյ աղօթքներով՝ բոլոր ողջ մնացող-
ներն ու ինքզինքը յանձնելով Ասածու ամենապահ չնորհ-
ներուն:

Իր ձեռասուն աշակերտները, որոնց զխաւորը կը
ճանչցուէր Երևմիա անունով — սուրբ և բարեպաշտ հոգի—
Դուստր կոչուած իշխանուէիի մը հետ որ Վարդանին
կինն էր, և ուրիշ շատ սուրբեր ալ հաւաքուած, կը
վերցնեն Սուրբը թագմանական ամէն հանդերձանքով,
ասպմաներով օրհնութիւններով և հոգեւոր երգերով, և
քանի մը օրէն, զիչերը ցորեկին խառնելով, կը հասցը-
նէին մինչև անոր սեփական գիւղը՝ Աշտիշատ: Եւ հոն
մարտիրոսական խորանը՝ սուրբերու արկղին մէջ ամփո-
վելով զանի անուշահոտ խոնկերով, քրիստոսական
կնիքով կը դնեն, օրինաւոր յիշատակութիւն կը կատա-
րեն անոր վրայ և այնուհետև կը դառնան իրենց տեղերը:
Ատոնք քոյնպէս, ամէն տարի, նոյն ամսուն մէջ համա-
խորմբուելով՝ նոյն յիշատակը կը տօնեն այն տեղ(*):

Իսկ անոր երանելի զուգականը, Մաշթոց ըսկ կ'ու-

(*) Ս. Սահակի մահը տեղի ունեցած է՝ 438ին, Նաւասարդի
30րդ օրը: Աշտիշատը Լուսաւորչի տան սեփականութիւնն էր եւ կը
գտնուէր Մամիկոնեանց նահանգին մէջ: Այդ տեղ մեծցած էր
Սահակ ու թաղուեցաւ իրենց այդ պապենական գիւղին մէջ: Այսօր
Տէրիկ կոչուած նայ վիւղի մը մօտ, մէկ մարդաշափ բարձրութեամբ
շէնքի մը մէջ, կիսով չափ պատին խառնուած մրճոտ քարի մը ներ-
քեւ կը պաշտուի Ազգին ամենէն մեծ Հայրապետը, մեր դարու-
թեան եզական սրբութիւնը: Իր մօտ կը գտնուի ուրիշ գերեզման մը,

գեմ, լսելով ս. Սահակի մահուան գոյժը, կը համակուէր
անձկարեաց արտամութիւնով, արտասուալից ողբերով և
ծանրաթախիծ սուգով, և կ'ըսէր որ կիթէ ս. Առաքեալը,
անմիջապէս իրեն քով չգտնելով իր սիրելի Տէրտուր(*),
կ'ըսէր թէ անհանգիստ է իր հոգին, ո՛րքան աւելի
ուրեմն ողջ մնացողներուն համար մեծ վիշտ է սիրելի-
ներու կեանքէ բաժնուելը: Բայց թէպէտև մննութեան
արտամութիւնը թոյլ չէր տար զուարթանալ, սակայն
անթերի առաջ կը տանէր աւետարանական ընթացքը,
սուրբ եկեղեցիին հովութիւնը, ու իր ջանքը կը կրկնա-
պատկէր՝ ամենքը յորդորելով դէպ ի առաքինական
բարութիւններ: Եւ զիչեր ու ցորեկ ծոմ կեցած, աղօթք-
ներով, պաղատանքներով և բարձրաձայն խօսքերով կը
յիշեցնէր աստուածազիր պատուիրանները, կըզգուշացնէր
ամէն մարդ, և մինչև իսկ, շատ անգամ կը յանձնա-
րարէր խատամբեր կեանք և չարքաշութիւն, և մանա-
ւանդ, տէրունական հրամանին համեմատ, մտքի առջև
ունենալով իր վախճանին օրը, ո՛չ մրափ կուտար իր
արտեւանունքին և ո՛չ քուն՝ իր աչքերուն, և այդպէս
կը շարունակէր մինչև որ կը հասնէր իր տէրունական
խաղաղութեանը:

Ու երբ այդպէս կ'արձարձէր իր մօտաւորներուն
հոգեւոր եռանդը ու շատ խրատական և զգաստացուցիչ

աւանդութեամբ Վարդանի Շուշանիկ աղջկանը եւ կամ անոր Դուստր
կնոջ գերեզմանը, — երկու սիրելագոյն անուններ, մէկը իր արե-
նակցական եւ չարչարանքի, միւսը իր հարսնութեան կանգե-
րով, այն Դուստրը, Կորիւնի նշանակած սխտորոտով՝ իշխանակինը,
որ գուր կեցաւ Հայրապետին եւ նշխարներուն փոխադրութեանը
եւ ընկերացաւ թաղումին մինչև վերջին րոպէն: Իսկ Աշտիշատի
մայր եկեղեցին շատ մօտիկ է, հիմերն ալ տակաւին հողէն դուրս
ցցուած:

(*) Ոչ «Տիմոթէոս», ինչպէս է սովորութեան մէջ:

նամակներ կը դրկէր ամէն գաւառները, նոյն տարին, լուսահողի Սահակին վախճանէն վեց ամիս անցնելէն ետքը, ս. Վարդապետին հետ Հայոց բանակը կը գտնուէր Արարատեան Նոր քաղաքը = Վաղարշապատ, ուր Սուրբը, սակաւօրեայ հիւանդութենէ ետքը, նոյն հոգեկրօն վարքով կը գտնէր իր քրիստոսակոչ վախճանը Մենեկան ամսու տասներեքերորդ օրը(*): Ու երբ աչակերտներէն կը դատուէր և Քրիստոսի գունդը կը խառնուէր, ցաւերէ թեթեւցած և սթախուած, նստաւ ժողովին մէջ, ձեռքերը տարածելով՝ աստուածային չնորհներուն կը յանձնէր ողջ մնացողներն և օգնութիւնը կը հայցէր անոնց համար:

Այն տեղ հաւաքուած գլխաւոր աշակերտներուն անուններն են՝ Յովսէփ որ յիշեցինք ի սկզբան, Թաղիկ, — ատոնք երկուքն ալ պարկեշտ հոգիներ, ս. Գրքի հրամաններուն ուշադիր հետեւողներ: Զինուորական պաշտօնատարներէն կը գտնուէին՝ Վահան Ամատունի որ Մեծ Հայքի հազարապետն էր և Հմայեակ Մամիկոնեան — նոյնպէս պատուական անձնաւորութիւններ, երկիւղած ու պատուիրանապահ: Ու մինչ Սուրբին ձեռքերը տարածուած էին դէպ ի երկինք, հրաշալի երեւոյթ մը, — խաչանման, լուսագեղ և շողաւոր ձեւ մը, որուն ամէն ոք ինքնատես կ'ըլլար և ո՛չ թէ ընկերներու պատմութենէն տեղեկացած — կը պարզուէր ասպարանքին վերելը ուր երանելին կը վախճանէր: Ան սէր և միաբանութիւն կտակելով սուրբերուն, օրհնութեամբ կը պսակէ հեռաւորներն ու մերձաւորները, և հաճոյական աղօթքներ ընելով՝ հոգին կ'աւանդէ(**):

(*) 439 փետր. 17:

(**) Ժողովրդային աւանդութիւն մըն է, տակաւին այսօր իսկ պահուած մեր տուներու մէջ թէ արդարներու հոգիները, մինչև

Եւ անս Վահան ու Հմայեակ առնելով զանի մեռելական պատրաստութեամբ, աշխարհախումբ բազմութիւնով, սաղմոսներով և օրհնութիւնով, վառուած կանթեղներով և բորբոքուած ջահերով, լուսածաճանչ շուրջ գունդովն ու յառաջընթաց լուսաւոր խաչանչանովը կը դիմեն Օշական, կը մտնեն մարտիրոսարանը և օրինաւոր յիշատակութիւնը կը կը կատարեն: Այն ատեն տեսիլքը աներեւոյթ կ'ըլլայ, և անոնք կը դառնան իրենց տեղերը:

Ատկէ երեք տարի անցնելէ ետքը՝ Վահան Ամատունի կը յաջողի, քրիստոսասէր փութով, սքանչելի խորան մը կանգնել տաչածու քարերէ, քանդակագարդ, խորանին ներքսագոյն կողմը յորինելով սուրբին հանգրտարանը: Նոյն խորանին համար — յիշատակարան Քրիստոսի մարմինին և արիւնին — կը պատրաստէ ոսկիով և պատուական քարերով ընդիւղուզուած փայլուն, գունագեղ, վայելուչ սպասներ: Եւ միասին գումարուած ամէն սուրբերու հետ, Վահան Առևտուրի խորանին հանգրտարանը կը տեղափոխէ լուսահողի Մաշթոցը:

Յրդ, ո՛չ թէ հին զրոյցներէ տեղեկացած գրի առինք այս պատմութիւնը լուսահողի հայրերուն որոնց կերպարանքին մենք անձամբ տկանատես եղանք, առընթերակաց՝ իրենց հոգեւորական գործքերուն, ականջալուր՝

իրենց թաղմանը ըզպէին կամար կը կապն մեռելին վերեւ, եւ մարդիկ, — անշուշտ արժանաւորներ ըստ բարեպաշտիկ զրոյցներու — ինքնատես կ'ըլլան այդ շողաւոր տեսիլին: Ո՞վ կար Մաշթոցէն աւելի սուրբ որ ձեռած իսկ, իր կատարած գործքերովը խառնուած էր հրաշքի: Ըստ այդմ՝ երկիւղած հոգիներ, անոնք որ իր շունչն ներքեւ ազգուած էին իրմէ, իրենց վարդապետին սրբութիւնովն եւ սիրովը խանդավառ աչքերուն մէջ ընակամաբար պիտի ունենային շողաւոր երեւոյթ մը, խաչանման. — այն լուսեղէն հոգին ուրկէ դժուար էր բաժնուիլ:

անոնց չնորձապատուժ զասերուն, և իրենց հետեւող՝ աւետարանական պատուէրներուն համեմատ: Այսպէս անա, ոչ թէ անու ու փուտ խօսքերով, ճարտասուն լիզուով ինքնահար կենսագրութիւն մը մատենագրեցինք մեր հօրը մասին, այլ շատ բան մէկը թողով, նշանաւորներէն քաղուած ըրինք և ընդհանուր պարզեւները աւանդեցինք, — բաներ որոնք յայտնի են ոչ թէ մեզի, այլ անոնց որոնք այս գիրքը կը կարդան(*): Որովհետեւ չէինք կրնար իրենց, Սահակի եւ Մաշրոցի բոլոր ըրածները կտակազրել, այլ այն սուրբերուն շատ արդիւնքները զանց ընկող(**), կարեւորները մանրակրօնիս պատ-

(*) Տպագրուած օրինակին մէջ այնպէս կը հասկցուի թէ Կորիւնի գրածէն ու անկէ առաջ գիրքը ալ կան որոնց մէջ յիշատակուած բլիւս Մաշրոցի գործերը եւ որոնց ընթերցողները կրնան գիտակ ըլլալ անոնց. կ'երեւի թէ սխալ մը, շահ մանր, անուշակեանստիւր ձեռագրողներէ եւ կամ գրատարական վրիպակէ մը սպրդած է, զմատենան, փոխանակ զմատենան, «ն» մը: Ըստ այդմ՝ փոխանակ բարգմանելու գիրքերը = զմատենան, փոխեցինք՝ այս գիրքը = զմատենան: Կորիւնը այդ խօսքով կ'ակնարկէ իր ժամանակակիցները, զյիսուսաբար Յովսէփ Լոզովեցի եւ այն առակներակիցները որոնք երկար բացակայութենէ ի դարձին Հայաստան՝ մեռած գտան իրենց պարծելի ուսուցիչները, Սահակ եւ Մաշրոց: Կորիւն յայտնապէս կ'ըսէ թէ այս գիրքը մատենագրած է մասնաւոր խնդրանքով այն առակներուն որոնք մեծ մասամբ տեղեկ էին իրենց Ռուսացիներու նախընթաց գործերուն: Այդ իմաստով պէտք է հասկնալ Կորիւնի «Որ ոչ միայն մեզ, այլ եւ որ զմատենան ընթերցուն» յայտնի են» խօսքը:

(**) Իցիւ՛ թէ զանց չառնուէին այդ սուրբերուն շատ արդիւնքները, եւ մենք ունենայինք այսօր մանրամասն պատմութիւն երկու հոյակապ անձնաւորութեանց կեանքէն: Բարեպաշտի մտածում մը, ինչպէս կ'երեւի. — անուշակեանստ ժամանակին տիրող ոգին համեմատ — մէկ կողմէ ամեն կատարուած անհատական գործեր աստուածային շնորհի վերագրած է եւ միւս կողմէ զանց բրած է բաներ որոնք — բերեւս շատ կարեւոր մեզի համար — այսօր մեծ արժէք պիտի ունենային իրենց պատմական աւանդութիւնով:

մեզու համար, պարագաները բոլոր ոչ թէ ի պատիւ սուրբերուն որոնք ամենապարծ և կենդանատու խաչովը ճանչցուեցան ու յարգուեցան, այլ իբրեւ օրինակ իրենց հոգեւոր օրգիներուն և անոնց որ դարէ՛ դար ճշմարտութիւնը պիտի սովորեցնեն(*):

(*) Մաշրոց ապրած է, Կորիւնի յայտնի խօսքերովը, ուրսուն տարի: Իր պէտքը հասակին մէջ անուշակեանստ պիտի ըլլար որ անագին աշխատանք մը, — հայ նշանագիրներ եւ անոնց շնորհիւ՝ փառաւոր դպրութիւն մը — մէջտեղ եղած էր իր սեղանագործ համարուն ու իրենցներուն արդիւնաւոր գործակցութիւնովը, կը տրտապանուէր սիրելիներէ, ձեռատուն առակներէ որոնք իր դպրոցի լեզուն գիտէին ու կը գրէին վարդապետներէ, սխալելի հայերէնով մը: Բայց ինչպէս դիւրին է հետեւեցնել՝ Սահակ Պարբեւի մահը ներգործած է իր արհիւն ծանրապէս և գուցէ փութացուցած իր մահը անոր ետեւէն:

Իր մահուան քուսակն է 439 Մեհեկանի 3, այսինքն՝ նոյն տարուան փետ. 17: Թաղմանը համար, բազմաթիւ տարեկան խորհրդակցի, որ կ'ըսէ թէ «Որպէս լույս ի բարձրաց եւ ի հաւատարիմ ճանցաց», ազմուկ փրքած է երեք պնդումի վրայ: Ունակ կ'առաջարկէ փոխադրել Մաշրոցը իր Տարուն բնագաւառը, Հագեկ գիւղ կամ Աւստիւս քերես, Սահակ Պարբեւի հով. ուրիշներ՝ Գողթն ուր ամէնէն առաջ սկսաւ իր բարոյութիւնը եւ զգաց՝ հայ նշանագիրներով հայ դպրութիւն մը ձեռք բերելու առաջին յուշումը. ուրիշներ՝ Վաղարշապատի մէջ՝ Սուրբերու — Հռիփսիմեանց ամփոփուած տեղը՝ անոնց մօտիկ ամփոփել: Բայց այդ բոլոր առարկութեանց մէջ իր խօսքը կը բախեցնէ Վահան Ամասունի, նախ որ լուսամտին իր սիրելի ուսուցիչը եղած էր, երկրորդ որ երկրին զինուորական պետէն էր ինքը: Եւ, այդպէս, բազմաթիւս գրուելու անցնելով, «արձանի յուղարկմամբ» կը քանի զանի իր Օսկան գիւղը:

Կորիւն եւ անոր ետեւէն անմիջական յաջորդ պատմագիր Ղազար Պարպեցի ոչինչ կը յիշատակեն այդ ու անոնց մասին: Մէջտեղ դրուած առարկութիւնները նկատի առնելով, հաւանական է որ աւանդութիւնը ճիշտ ըլլայ. ու ինչպէս Սահակը Բագրեւանդի կաթողիկոսարանէն, զիւրեր գործելու խառնելով, տարին իր հայրենական գիւղը, Աւստիւս, այդպէս ալ պիտի փախագէտին շատեր Մաշրոցը սանիլ, ամէնէն առաջ, իր բնագաւառը: Իսկ Կորիւն կրնար զանց ընել անոնք, բաներ, որոնք ժամօք էին իր ժամանակակիցներուն եւ, գուցէ իր հաշիւովը, Մաշրոցի կեանքին երկրորդական կարեւորութիւն ունեցող մանրամասնութիւններ: Ղազար հետեւած է Կորիւնի հաւատարմութեան:

Իբրեւ հայ նշանագիրներու պատմիչ՝ Ղազար Փարպեցի կուգայ Կորիւնէ անմիջապէս ետք. քեեւ ժամանակով կ'ըստը, բայց շատ ալ հետի չէ: Իր դերը երկրորդական է: Վասն զի, իր խոստովանութիւնովը, զրի պատմութեանը տեղեկացած է Կորիւնի յանախաւոր ընթերցումովը:

Իր այդ մասին ունեցած փոքրիկ առաւելութիւն մը սա է որ կ'ընայ, ինչ ինչ մասերով, տողերով, իբրեւ լրացուցիչ նկատուիլ հայ ընթերցասերին:

Գարով անոր կենսագրական ծանօթութեանն ու մատենագրական գործերուն, զբոյնիս դիտարութեանն դուրս է՝ վերապահուած անհուշ իր սեփական գործերուն նակար դրժումներու:

4.



1.

Վրաստանի թագաւորութեան ատեն՝ հոգածութեան չնորհք տրուեցաւ Մաշտոց կոչուած ուղղափառ անձի մը որ Տարոն գաւառէն էր և Հացեկ գիւղին մէջ ծնած, Վարդան անունով մարդու մը որդի: Մանկութեան հասակին մէջ՝ ուսած է յունական դպրութիւն, պարստական զինուոր եղած Հայոց Խոսրով թագաւորին արքունիքն ու պետական զպիլիներուն կարգը դատուած, վասն զի քարտուղարները յոյն և ասորի գրով կը խմբագրէին այն ատեն՝ Հայոց թագաւորին վճիռներուն և հրովարտականներուն գործողութիւնները:

Ու Մաշտոց տարիներով այնտեղ կանոնաւորապէս անթերի սպասարկելէ ետքը, վանականութեան կարգի փափաղով կը մտնէ միաբանական եղբայրներու մէջ, և, վանականութեան տարազ ընդունելով, ընտիր երեւելի կը հանդիսանար, ձեռք քաշած ամէն երկրաւոր զրազանքէ: Յետոյ անապատական կենցաղ յանձն առած, շատ տեղ քարանձաւներու մէջ կը կենար մեծ առաքիչ նութիւնով և խտամբեր կեանքով՝ ընկերակցութեամբ ուրիշ շատ աղօթատէր և սուրբ վարք ունեցող կրօնաւորներու. և ատ տեւեց Խոսրովի եղբոր՝ Վրաստանի Մաշտոցին Կորիւն աշակերտին գիրքը կարդալով և տեղե-

կանալով անոր կեանք ու վարքին, իր հայերէն նշանա-
գիրներու գիւտին թէ ե՛րբ, ո՛ւր և ո՛րուն ձեռքովը կը
գտնէ զանոնք՝ Հայոց Վառձապուն թագաւորին ջերմա-
գին խնդրանքովը: Այդ ամէնը կանխաւ պատմեց Կո-
րիւն, — հոգեւոր անձնաւորութիւն, ուրկէ մենք ալ
ստուգապէս տեղեկացանք յաճախաւոր ընթերցումով:

Մէ այդպէս երանելի Մաշտոցին բազմաժամանակեայ
մտածութիւնը զօրութիւն տուաւ իրեն որ անմխիթար
տրտմութեան մէջ էր՝ տեսնելով թէ հայ մանուկներ ի՛նչ-
պէս զո՛ւր աշխատանք և ժամանակի կորուստներ կ'ընեն,
ի՛նչպէս շատ թռչակներով, հեռաւոր ճամբորդութիւնով
ու երկար գեղերումներով կը մաշեցնէին իրենց օրերը
ասորական դպրոցներու մէջ՝ ասորերէն լեզուի համար,
վասն զի եկեղեցական պաշտամունքն և ս. Գրքի
ընթերցումքը ասորական լեզուով կը կատարէին Հայոց
եկեղեցիներու և վանքերու մէջ: Եւ առկէ ոչ բան մը
կրնային իմանալ այդպիսի մեծ երկրի մը բնակիչները և
ոչ օգտուիլ անոյ, ու հետեւանքը կ'ըլլար պաշտօնեա-
ներուն համար զուր աշխատանք և ժողովուրդներուն
այ՛ բոլորովին անշահութիւն՝ ասորական լեզուէն բան
մը չհասկնալով: Երանելի Մաշտոց, երկար ժամանակ,
այդ բանը որոճալով կը յուզուէր խորապէս: Մանաւանդ
թէ, ինչպէս կարծուած էր, գոյութիւն ունէին հայերէն
լեզուի նշանագիրներ որոնց չորնիւ կարելի է սեփական
ձայնով և ո՛չ թէ մուրացիկ լեզուով ամէն եկեղեցիներու
մէջ շահիլ բոլոր հոգիները:

2.

Մաշտոց այդպէս զօրացած կը դիմէ Հայոց Ս. Սահակ
կաթողիկոսին, կը գեկուցանէ անոր՝ իր բազմաժամա-
նակեայ մտածութիւնով փնտռածը: Հայրապետը կը

քաջայերէ գանի իր մտածումներուն մեջ, կը խոստանայ
անոր իր օժանդակութիւնը նեղ պարագային, և կ'ըսէ.
«Արիացի՛ր, քեզի օգնականներ ալ կուտամ քահանանե-

ՆՇԱՆԱԳՐՆԵՐՈՒ

ԳԻՒՏԸ

րէն, միայն թէ նշանագիրներու գիւ-
տը շատ զժուար ըլլալուն, թագա-
ւորին ալ զգացնենք այդպիսի մեծ և
կարեւոր հարցի մը պէտքը, վասն զի, ասկի ո՛չ շատ
օրեր առաջ, եկեղեցիին մէջ այդպիսի կարօտութեան մը
խօսքը անցած ատեն, մարդուն մէկը ըսած է թէ գիւղի
մը մէջ հայերէն նշանագիրներ տեսած է եպիսկոպոսի մը
քով, և թագաւորն ալ միտքը պահելով այդ խօսքը՝
ինձի պատմեց»:

Եւ Հայոց Կաթողիկոսը՝ Ս. Սահակ, երանելի Մաշ-
տոցին հետ, մտնելով Վառձապուն թագաւորին քով,
այդ պէտքին անհրաժեշտութիւնը կ'իմացնեն անոր:
Թագաւորը յիշելով վանականին իրեն հետ խօսածները
հայ նշանագիրներու մասին, կը պատմէ անոնց և կ'ու-
րախացնէ զիրենք: Ստոնք երկուքը լսելով ատիկա՝ կը
փութացնեն թագաւորը ըսելով թէ ժամանակ մի՛ կոր-
սընցներ այդ մեծ գիւտին համար որ մեծապէս օգտակար
է Հայաստանի, մանաւանդ քու օրովդ, վասն զի արքա-
յական իշխանութենէդ աւելի շահաւոր է քեզի ապա-
գայի տեսութեամբ. և որով յիշատակդ անմոռաց կը
պահուի:

Թագաւորը բախտաւորութիւն համարելով որ իր
թագաւորութեան ատեն այդպիսի փափագ մը ծնունդ
ստած է երկրին մէջ, խիոյն վահրիճ կուռած երէց մը
հրովարտակով կը զրկէ Հարէլ անունով երէցի մը որ
ստաճուելնէ թագաւորին պատմած էր թէ հայ նշանա-
գիրներ կը գտնուին իրեն մերձաւոր Դանիէլ անունով
բարեպաշտ եպիսկոպոսի մը քով: Երանելի Հարէլ ընդու-

մարտիրոսական ուխտերու. մեծ ու փոքր, հազիով շահ-
 ուած, ս. հազորդութենէ տուն կը զառնային սաղմո-
 սելով, յորգորակներ երգելով հրապարակի մէջ, փողոցի
 մէջ, տան մէջ(*):



(*) Փարպեցիին մէջ Ս. Սահակի եւ Մաեսոցի մահուան նշանաբանները շատ համառօտ են, այնպէս որ, Կորիւնէ ետք ո՛չ մէկ հետա-
 քրեական տղ կը գտնենք. այդ պատճառաւ զանց ըրինք քարգմա-
 նութիւնը: Միայն կարեւոր բան մը, Փարպեցիին աւանդուած, սա
 է որ Մաեսոցի հրամանովը, անոր մահուրնէ ետքը, Յովսէփի, Վայոց
 Զորին, յաչորդեաց գարոն Հայրապետութեան աշխարհիս Հայոց,
 այսինքն է, աւելի նիւսք, շարունակեց, Մաեսոցի պէս, հայրապե-
 տական տեղապահութիւնը, ինչպէս որո՞ւ կերպով գրած է Խորենացի,
 եւ շատ միին բացատրութեամբ՝ Կորիւն:

ԽՈՐԵՆԱՑԻԻ ՄԱՍԻՆ -

Խորենացի, շա՛ս աւելի յետագոյն գրիչ, — նոր քննա-
 դասական տեսութեամբ՝ Ուրբերոյ դարու հեղինակ, —
 հայ նշանագիրներու գիւտին եւ Ն. դարու գրական
 շարժմանը իբրեւ պատմիչ, բնականաբար, ոչ մէկ հետա-
 քրեութիւն պիտի արքնցներ եթէ չունենար, զոնէ տեղ տեղ,
 մանրամասնութիւններ որոնք իր ժամանակին խօսուել
 աւանդութիւններէն եղած պիտի ըլլան:

Խորենացիին սեփական է՝ Մաշոց(*) անունին տեղ
 Մեարոյ անունակոչութիւնը. ու զարմանալի է, մինչեւ
 Փարպեցի գոյութիւն չունի այդ անունը. Խորենացիին
 սկսեալ՝ մեր նշանագիրներու հեղինակը կը ճանչցուի
 Մեարոյ անունով: Անկէ առից միայն այդ կոչումն է որ
 տիրող եղած է քե՛զ գիրքերու մէջ եւ քե՛զ Ազգիկն մէջ ամէն
 տեղ: Խորենացիին, անուշտ, ինքնիրմէ չէր կրնար ստեղծել
 այդ անունը, որով կ'երեւի քե՛զ գրական-դասական Մաշ-
 ոց անունին հետ ճամբայ եղած է, միեւնոյն աստե՛ն, Մեար-
 ոյ անունը, աւելի ժողովրդական, ու այդպէս ալ
 հասած մեզի:



(*) Իր ամբողջ գրքին անգամ մը միայն յիշատակած է Մաշոց:

ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՅԻ

1.

Մեսրոպ, Տարոնի Հացեկ գիւղէն, սնած ու կրթը-
ւած է Մեծն Ներսէսի մօտ, և, անոր աշխարհէս փոխ-
ուելէ ետքը, արքունական պալատին մէջ քարտուղար

Մեսրոպի մասին կարգուած: Եւ որովհետեւ սիրեց
սեղեկութիւններ մենակեցութիւնը, —ինչպէս ըսուած

է թէ դէպի նաւահանգիստ կը փու-
թայ խողովուած նաւը և անապատ կը փնտռէ համբե-
րատար մարդը, նոյնպէս ալ ինքը քաջուելով աշխար-
հական գրադմունքէ և դէն գցած երկրաւոր պատիւը,
կը վազէր երկնաւորին ետևէն: Ու երթալով կը բնակի
Գողթն գաւառ՝ մենակեցութեան կենցաղ յանձն առնե-
լով: Ինքն է որ, երբ Տրդատի օրերէն մինչև այդ
ժամանակ հոն թագնուած աղանդը(*) մէջտեղ ելաւ Արշա-

(*) Ըստ Կորինի՝ Բարբախանոս աղանդ: Երբ կարելի չեղաւ
աղանդաւորներ ուղղութեան բերելու հնարք մը գտնել, ձեռք կ'առ-
նէր քրուաացուցիչ գաւազներ, ծանր պատիժներով բանտերու,
սանջաններու եւ գելարաններու կը մասնէր զանոնք: Ու երբ ասանցմով
ալ փրկութիւն չէր ըլլար, զանոնք խաբելով մտնելով եւ տեսակ
տեսակ խայտառակութիւններով դուրս կը նետէին երկրէն: Մեսրոպի
պէս մարդու մը համար, ընդունելով հանդերձ իր ջերմ կրօնասիրու-
թիւնը, չափէ դուրս վերագրումներ են ասոնք. եւ կամ աղանդը իր
մէջ ունեցած ըլլալու էր այնպիսի հանգամանքներ որոնք ասիպած
ըլլան Մեսրոպի խոսութիւն բանեցնել սալ իբրեւ միջոց զգասու-
թեան: Ըստ Ազգապատմի՝ աղանդին ծագումը կը կարծուի Աստ-
րիէէն. աղանդաւորները կը կոչուէին Մոզնեայ՝ ասորական Մոզնե-
ոսն բառէն առնալով: Իսկ վարդապետութիւնն էր աւերորդ

Վրենաց թագաւորութեան անդօրութեան ատեն, արմա-
տախիւ ըրաւ այդ չարիքը նոյն գաւառի՝ Շարիթ իշխա-
նին օգնութիւնովը:

Երանելի վարդապետը, իր առաքելութեան ատեն,
բաւական զժուարութեան կը հանդիպէր, վասն զի ինքն
էր ընթերցողն ու քարգլանիչը, ու եթէ ուրիշ մը կար-
գար, թարգմանիչ չըլլալուն համար՝ ժողովուրդը ոչինչ
կը հասկնար: Ասոր համար՝ որոշեց հայերէն լեզուի
հնարքովը գրադել, ու այնուհետեւ ինքզինքը տուաւ
աշխատանքի, ամէն տեսակ տաժանքոտ փորձերու:

Իր քարեքայտութենէն՝ այդ ժամանակ վասպուրա-
կէս Կաթողիկոս վախճանած ըլլալուն, Խոսրով թագա-
ւոր անոր յաջորդ կը կարգէ Սահակ՝ Մեծն Ներսէսի
որդին, որ անթերի էր իր հոգեւոր պաշտամունքին մէջ
անոնց պէս որ անապատին մէջ են, ու երկիրը կը հոգար
անոնց պէս՝ որ աշխարհի մէջ են: Մեսրոպ զիմելով
Կաթողիկոսին հայ նշանագիրներու համար, իրմէ աւելի
փափագող գտաւ այդ բանին եպիսկոպոսապետը: Բայց
չատ ջանքերէ և բնաւ օգուտ չգտնելէ ետքը, դարձեալ,
աղօթքի կ'ապաւինի: Հետեւաբար՝ իրարմէ զատուելով,
Մեսրոպ իր տեղը կը դառնար՝ յանձն առնելով ճգնողա-
կան տառապանքը:

Վրամ հրամայեց Վրամշապուէին որ Միջագետք
իջնէ՝ խաղաղեցնելու համար յոյն և պարսիկ գործակալ-
ներու չփոթութիւններն և դադրեցնելու զօրքերուն բազ-
խուհիները: Թագաւորը այդ տեղ բաւական նեղութիւն

համարել ամէն օրէնք եւ պատժուեց եւ ամէն պղծութիւն գործ
դնել՝ պարզ աղօթք մը բաւական սեպելով ամէն մեղքի: Երբուելու
համար: Հեթանոսութեան մնացորդ կը համարուի աղանդը, ինչպէս
կ'անուանէ Խորենացի Արևս դաւանութեան հետախոսական աղան-
դոյն, ի ժամանակի անիշխանութեան ի վեր երևեալը:

կերպարանքի դնելով մեարայեան առձեռնադատաստ գիրը՝ հայերէն արուբաները^(*) տեղաւորելով հելլէն հնչիւններուն ուղղութեամբը^(**): Եւ խիտն թարգմանութեան

(*) Ասորական բառ, որ կը նշանակի վանկ, այբուբեն:

(**) Նշանագիրներու գիւտը, միշտ սաւսաւ բացատրուիմով, վերին սեպտորեան մը ներգործութեանը տուած ըլլալով, կարելի էր անոնց հետ Վերնայի դերը, եւ անկէ դար իր կերպարուիմը աւելցուցած է: Ըստ Խորենացիի՝ անոր միջոցաւ, հրաշալի սեպտորեան մը, աւելցուած են մեր Այբուբենի վրայ ձայնաւոր գիրերը, ե. կ. ղ. ի. ո. շ.: Կորիւն եւ Փարսկցի այդ կարգի յիշատակութիւն չեն ընկեր: Խորեն Սեպտանէ, իր Խորենացիի աշխատարար բարգնաւորութեանը ծանօթութեանց մէջ (263 էջ) կը գրէ թէ այդ ձայնաւոր գիրերը չկան սպարսի օրինակներէ մեծ մասին մէջ, եւ, կ'ըսէ. «Միջախ մեզ յայտնի է, այս ձայնաւոր գիրերը Խորենացու պատմութեան վիճ. սպարսի ձեռագիրներէից միայն միմիկն մէջ են գտնուիմ, այն եւս յուսանցիմով: Յայտնի է որ ժամանակ է քննարկի դուրս ձգելու այս գիրերը, որ յետոյ աւելացրած են եւ բանաստեղծութիւն բառական գայթակրելիք»:

Ինչպէս անկէ առաջ դիտարարուիմ էր, հրաշի այդ բոլոր երևոյթներուն, աղօթի, պաղատան, այսպիսորեան մէջ պիտի է տեսնել տեղի տրուած գործունեութիւն մը, մտի յափշտակութիւն մը միտելոյն գաղափարով: Տարակոյս չկայ թէ Վերնայի մէջ գործող ամենեւնի մեծ ուժն էր քրիստոնէական առաքելութիւն մը, հետաքրքիր մը, մտածումի մը ընդհանրացումը, հատկապէս ընդգրկումը իր Ազգին մէջ:

Միջոց, կ'ըսէ Լեւոն, կը գործէ տեղի տրուած արագութեամբ, գաղափարները տեսիլի մը կը ստանան եւ հոգիին շարունակ կարողութիւնը, վերջապէս, կ'ամփոփէ ստիկներու մտածումները, կը ձուլէ գտնուիմ տեսնելի, զգալի կերպարաններու մէջ: Երկուները վերջապէս, այս անգամ հայկական աստուծոյն մտերը արդէն սպառնում են ինչ մեծ մարդու արժիւն մէջ:

Սեպտագործութեան այդպէս յուսն, կ'ըսէ, մերկայից բախը շատ քիչ անգամ կ'իջնէ մարդու վրայ, դարեր, տարեան զարեւ հոգիւ անգամ մը: Ըստ քննական է որ Վերնայը կրօնական յափշտակութեան գազարակէտը հասած ըլլար այդ մեծ, անաւոր ժամերուն: Ան կը կատարէր հրաշալի խորհուրդ մը որ իրեն ու իր ժամանակակիցներուն կը պատկերանար իրեն զոտ հոգեւոր մեծագործութիւն: Տարեւը հար-

ձեռնարկելով, խորհրդաբար կը սկսէր Առակներէն քսաներկու յայտնիքն ու նոր կտակը հայերէնի վերածելու: Ինչքն ու իր երկու աշակերտները, Յոնան Եկեղեցացի ու Յովսէփ Պաղնացի, միասին, գրութեան արուեստը սովորեցուցին իրենց մանկագոյն աշակերտներուն:

4.


Մերոյ անկէ դառնալով եւ բերելով մեր լեզուին նշանագիրները, վառապապուհի եւ Մեծն Սահակի հրամանով կը ժողովէ ընտիր պատանիներ, ուշիմ, քաջաբողջ, փափկաձայն ու երկարաչուն, եւ զարդներ կը հաստատէ, իր նամբորդութեան պարտաբաժնի բոլոր գաւառներու մէջ, ամէն կողմ՝ հայերէն սովորեցնելու, ի բաց առեալ Յունարածիմը, որ վիճակուած էր Կեսարիոյ աթոռին եւ ստիպուած վարուել յունական եւ ոչ թէ ասորի զարուածիմով:


(Այս տեղ գտնելով ան ինչ որ կրկնած է Խորենացի լոկ հետեւորդութեամբ Կորիւնի՝ Սահակի ու Վերնայի մասին, մէջ կը բերենք պատգապ մը որ իրեն սեփական է Վերնայի բազմանը առօրէն):

Բայց որովհետեւ — կ'ըսէ — կարող չեմ ամփոփելու անոր բոլոր առաքելական գործերը, խօսքերս զարձանս անոր նշխարներու հանդիսախն: Ինչպէս լսեցի շատերէ ու շատ հաւատարիմ մարդոցմէ, կը պատմեն որ գրեթէ

կաւոր էին յափշտակութեան տարածման հարաւ. ունեակ կայերին գիր՝ կը նշանակէր աստուծապաշտութեան դարձնել անբողջ հայ աշխարհը: Այդ մեծագործութիւնը անգամ յափշտակիք էր ո'րքան այն մեծ զգացումներ որ կը տեսնէր անհասկը դիպի կախարակ եւ խարոյ՛ գոնուելու Աստուծոյ փառքի, եկեղեցու յարմարակի հարաւ: (Ս. Վերնայ, էջ 167):

Ըստ Լէօի, մի՞թէ տառերու զիւտի մէջ զլիսաւորը պայմանական նշաններ զծագրելն է: Ի հարկէ՝ ոչ: Հայոց աշխարհի մէջ կար կենդանի լեզու մը, բաժնուած բազմաթիւ բարբառներու: Իւրաքանչիւր հայաբնակ գաւառ, ինչպէս յայտնի է, ունի իր առանձին բառակազմական և հնչիւնական ձեւերը: Պէտք էր գտնել Հայոց լեզուի էական, ամէն տեղի համար ընդհանուր յատկութիւնները. պէտք էր տարրալուծել այդ լեզուն, գտնել անոր բոլոր ձայները, հնչիւնները, յարմարցնել իւրաքանչիւր ասոանշան յայտնի հնչիւնի մը, բայց այնպէս որ լեզուն չզրկուի իր զարդարանքէն որոնք նրբութիանց, երանգներու մէջ են: Պէտք էր այնպէս ընել որ լեզուն ամբողջովին հանդէս գար գիրերու մէջ, առանց պակասութեանց, առանց խեղամիւրումներու: Ահա իսկապէս վիժխարի աշխատանքը, ահա մտատանջութեանց կոյտ մը, որուն մէջ հանճարը միայն կրնայ իր զլուխը չկորսնցնել: Տառերու արտաքին ձեւը երկրորդական հարց է, ներքինն է զլիսաւորը, հոգին է: Լեզուն տարրալուծելով, Մեսրոպ զտու բազմաթիւ տեղական տարրեր, այսինքն այնպիսի հնչիւններ որոնք հայերէն լեզուին էին յատուկ: Ահա այդ հնչիւններու համար ան ինքնիրմէն հնարեց տառեր ու այդպէս լրացուց և ճոխացուց իր Ալբուրները: (Տես Ս. Միսրոպ էջ 175):





Հայաստանի Ազգային գրադարան



NL0431291

12.696